

# ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ

Փ Ա Յ Լ Ա Մ Ո Ւ ☽

Կատարելիքաց յօդուածով բացառեցինք Փայլածուի հոլովումն ու թաւալումը, նորա արեգակէն և երկրէն ունեցած հեռաւորութիւնները, նոյն պէս իւր տրամագծին, մակերեւութին և ծաւալին տարածութիւնները: Այժմ ներկայիւս պիտի ամփոփեմք, ինչ որ ուսումնական աշխարհը գիտէ այս մոլորակի բնական կազմութեան վերայ, որովհետեւ այս հետաքրքրական եւ կարեւոր նիւթին վերայ գիտութեան հաւաքած տարերքները ամենուն համար հաւաստարարէս օգտակար են այն համանմանութեամբք և հականմանութեամբք, զոր մոլորակային դրութեան իւրաքանչիւր աշխարհն ունի մեր երկրի վերաբերութեամբ: Այն եղանակը, որով լոյսը ու ջերմութիւնը սրիւ ուռած են մոլորակային մարմնոց մակերեւութին վերայ, նոյա տուրջեան եւ գիշերոց եւ եղանակաց յաջորդութիւնը, մեր մթնոլորտին նման մթնոլորտի մի էութիւնը, կամ չէութիւնը, ՚ի մի բան այն պատահարները, զորս հեռագէտներով կը տեսնեմք մոլորակաց մակերեւութին վերայ, այնպիսի ճիշդ նշաններ են, որք կը ներեն մեզ մի քանի հաւանական կարծիքներ կազմել այն կենդանի էակաց գործարանաւորութեան վերայ, որք անշուշտ կը շէնցենն մոլորակները: Երեւակայութիւնը՝ այս դրական ծանօթութեանց վերայ յենած, անշուշտ կարող է աւելի յանդգնութեամբ դիմել այն ենթադրութեանց, որք ցարդ չեն մերժուած փորձիւ և բացատրութեամբք:

Փայլածուի արեգակէն ընդունած լուսոյն խտութիւնը, միջին հեռաւորութեան նկատմամբ, գրեթէ Լօժն անգամ (6:670) աւելի է մեր երկրի ընդունածէն. այս է պատճառը, որ այս մոլորակը մեզ այնչափ վառվռուն կ'երեւի, և որուն նախնիք ըստմանակ մակդիրը կը տային: Որովհետեւ ճառագայթող ջերմութեւ օրէնքները ևս նոյն են լուսոյ օրինաց հետ, ուստի ինչպէս լոյսը, նոյնպէս ջերմութիւնը Լօժն անգամ աւելի է Փայլածուին վերայ երկրի վերայ եղածէն: Գալով այս երկու աւտեղաց համաչափ ժամանակաց մէջ ընդունած ջերմութեան ամբողջ գումարներուն, հարկ է գիտնալ, որ այս կախումն ունի արեգակնային ճառագայթներուն դարձող մակերեւոյթներէն. ուստի պարզ հաշուով մի կը գտնեմք, որ Փայլածուի ընդունած ջերմութեան քանակը՝ երկրի ընդունածին 95 հարիւրորդն է:

Նկատմամբ այն ազդեցութեան, զոր արեգակնային լուսաւոր ճառագայթները կ'ընեն մեր աչաց վերայ, և զոր առանց ցաւի չեմք կարող տանիլ, և նկատմամբ այն ազդեցութեան զոր կը դգամք մեր բովանդակ մարմնոյն վերայ, երբ յագեալ է արեգակնային ջերմական հոսանքներէն, Փայլածուի բընակիչները պէտք է, որ անըմբերելի վիճակի մը մէջ ըլլան: Բայց թէ նոյա կազմութիւնը նման է արդեօք մեր կազմութեան, և կամ թէ նոյա զգայնութիւնը ունի՞ արդեօք մերինին համահաւասար աստիճան մի. խնդիր մի է այս, որուն սչ որ կարող է դրապէս պատասխանել. բայց ճշմարիտ է եւ այս, որ Փայլածուն վերի կրկին տեսութեամբ երկրէն աւելի կը ներդրի արեգակնային ջերմութենէն, թէեւ իւր երկարաձողուած ոլորտին պատճառաւ, մեք կը տեսնեմք, որ երբեմն կը հեռանայ արեգակէն և երբեմն կը մօտենայ և այս մեծագոյն և փոքրագոյն հեռաւորութեան նկատմամբ, գրեթէ Լօժն անգամ (6:670) աւելի է մեր երկրի ընդունածէն. այս է պատճառը, որ այս մոլորակը մեզ այնչափ վառվռուն կ'երեւի, և որուն նախնիք ըստմանակ մակդիրը կը տային: Որովհետեւ ճառագայթող ջերմութեւ օրէնքները ևս նոյն են լուսոյ օրինաց հետ, ուստի ինչպէս լոյսը, նոյնպէս ջերմութիւնը Լօժն անգամ աւելի է Փայլածուին վերայ երկրի վերայ եղածէն: Գալով այս երկու աւտեղաց համաչափ ժամանակաց մէջ ընդունած ջերմութեան ամբողջ գումարներուն, հարկ է գիտնալ, որ այս կախումն ունի արեգակնային ճառագայթներուն դարձող մակերեւոյթներէն. ուստի պարզ հաշուով մի կը գտնեմք, որ Փայլածուի ընդունած ջերմութեան քանակը՝ երկրի ընդունածին 95 հարիւրորդն է:

Նկատմամբ այն ազդեցութեան, զոր արեգակնային լուսաւոր ճառագայթները կ'ընեն մեր աչաց վերայ, և զոր առանց ցաւի չեմք կարող տանիլ, և նկատմամբ այն ազդեցութեան զոր կը դգամք մեր բովանդակ մարմնոյն վերայ, երբ յագեալ է արեգակնային ջերմական հոսանքներէն, Փայլածուի բընակիչները պէտք է, որ անըմբերելի վիճակի մը մէջ ըլլան: Բայց թէ նոյա կազմութիւնը նման է արդեօք մեր կազմութեան, և կամ թէ նոյա զգայնութիւնը ունի՞ արդեօք մերինին համահաւասար աստիճան մի. խնդիր մի է այս, որուն սչ որ կարող է դրապէս պատասխանել. բայց ճշմարիտ է եւ այս, որ Փայլածուն վերի կրկին տեսութեամբ երկրէն աւելի կը ներդրի արեգակնային ջերմութենէն, թէեւ իւր երկարաձողուած ոլորտին պատճառաւ, մեք կը տեսնեմք, որ երբեմն կը հեռանայ արեգակէն և երբեմն կը մօտենայ և այս մեծագոյն և փոքրագոյն հեռաւորութեան նկատմամբ, գրեթէ Լօժն անգամ (6:670) աւելի է մեր երկրի ընդունածէն. այս է պատճառը, որ այս մոլորակը մեզ այնչափ վառվռուն կ'երեւի, և որուն նախնիք ըստմանակ մակդիրը կը տային: Որովհետեւ ճառագայթող ջերմութեւ օրէնքները ևս նոյն են լուսոյ օրինաց հետ, ուստի ինչպէս լոյսը, նոյնպէս ջերմութիւնը Լօժն անգամ աւելի է Փայլածուին վերայ երկրի վերայ եղածէն: Գալով այս երկու աւտեղաց համաչափ ժամանակաց մէջ ընդունած ջերմութեան ամբողջ գումարներուն, հարկ է գիտնալ, որ այս կախումն ունի արեգակնային ճառագայթներուն դարձող մակերեւոյթներէն. ուստի պարզ հաշուով մի կը գտնեմք, որ Փայլածուի ընդունած ջերմութեան քանակը՝ երկրի ընդունածին 95 հարիւրորդն է:

ւորութեանց տարբերութիւնը վեց միլիոն է, այնու ամենայնիւ իւր հեռակէտին վերայ եղած ատեն ընդունած լուսաւոր եւ ջերմական ճառագայթմաներուն խտութիւնը չորսուկէս անգամ աւելի է երկրի ընդունածէն. իսկ մերձակէտին վերայ եղած ատեն՝ տասն անգամ աւելի:

Փայլածուի ինչպէս բարեխառնութիւնը, նոյնպէս և եղանակները մեծ աննմանութիւններ ունին մեր եղանակաց. բայց սրբագայ մի կրնայ չափաւորել այս ամենը և այս սրբագայն է կազային, կամ շոգեղէն, և կամ մէկ բառով ըսեմք, մթնոլորտի մի էութիւնը, կամ չէութիւնը, ուստի տեսնեմք թէ ի՞նչ է աստղագիտաց կարծիքը այս մասին:

Արեգական վերայէն Փայլածուի ըրած բազմութիւ անցից ժամանակ, այն սեաւ բիծը, զոր մուրակը կը ձգէ արեգական սիււառակին վերայ, միգամոնային մանեակով մի շրջապատեալ կ'երեւի: Այս մանեակը գիտողներէն ոմանք գտան զայն աւելի փայլուն քան արեգական մերձակայ մասերը. իսկ ոմանք՝ ընդհակառակն նուազ լուսաւոր: Առաջիններէն են Վերոթէր եւ Հարտինկ, որք տեսան 1799 ին. Մօլ ուսուցիչը կ'ըսէ, որ այդ մանեակը 1832 ին ունէր մթին գոյն մի, որ աւելի մանիւշակագոյնի կը զարնէր, ասոր հակառակ Պ. Հրկինա 1868 ի անցից ատեն արեգակնային սիււառակի սրայծառութենէն աւելի բարձր սրայծառութեամբ մի գտաւ: Այս՝ տեսակ մի սրակ, կամ բակ էր, որոյ փայլունութիւնը թեթեւ կերպով աւելի խիտ էր. իւր լայնութիւնն էր մուրակի երեւութական տրամագծի մէկ երրորդը. երբէք անոր վերայ աստիճանական նուազութիւն չէր տեսնուէր ներքին եզրէն մինչեւ արտաքին սահմանը: Եթէ ճշմարիտ է, որ Փայլածուն շրջապատուած է թա-

փանցիկ եւ բեկեկիչ մթնոլորտէ մի, սէպք էր արեգակնային ճառագայթներն ցրուէր, և հեռեւաբար ախարացրնէր անոնց սրայծառութիւնը և ոչ թէ առաւելոյր: Աւրեմն երեւցածը սոսկ տեսաբանական երեւոյթ մի է: Բայց ուրիշ գիտողներ կը ջանան հաստատել Փայլածուն շուրջը մթնոլորտի մի էութիւնը: Սգրոթէրի գիտած Փայլածունի մահիկին ուրուագրերը կը ցուցնեն, որ նոցա վերայ լուսոյ և մթնութեան բաժանման գիծը լաւ կը տրուած չէ այլ, մանուածապատ. և այս արդիւնք է այն ծծման, որով մթնոլորտական խտւերը կը ծծեն արեգակնային լոյսը: «Ըստ այսմ, Պէր և Մատլէր, կ'ըսեն որ, կարելի է հաստատել, թէ Փայլածուն ունի բաւական զգալի մթնոլորտ մի...»:

Եթէ այսպէս է, կարելի է գաղափար մի ունենալ այն եղանակաւորութեանց վերայ, որով սակաւ ինչ խիտ մթնոլորտ մի լուսոյ նւ ջերմութեան խտութեան առիթ կրնայ լինել բաղդատելով մեր երկրին վերայ սրբորբերը, որ ատեն արեգական ճառագայթները ուղղակի կը հասնին երկրին, ամսրամած օրերուն հետ, երբ ամպերը ամբողջ կը ծածկեն արեգակը մեր տեսութենէն: Մթնոլորտական խաւի խտութիւնը, իւր մէջ եղած ջրոյ շոգիի առաւել կամ նուազ քանակը եւ սորա առաւել կամ նուազ խտութիւնը կրնան առանձինն փոփոխել արեգակնային ջերմութեան ճառագայթման արդիւնքները. ինչպէս եթէ հովտի մը բարեխառնութիւնը՝ ընթաց բարձր կատարներու բարեխառնութեան հետ բաղդատեմք, պիտի կարծեմք, որ ամառն՝ ձմեռան կ'անցնիմք, թէ և արեգակը կը փայլի ընթաց վերայ ինչպէս որ հովտաց խորերուն մէջ: Սորա սրտճառն է հովտներու

մէջ միմտորտի խոռութիւնը եւ ընդհանրապէս լերանց վերայ նուազութիւնը կամ անտարութիւնը :

Վերջապէս Փայլածուի միմտորտին տարրաբանական կազմութիւնը, նորա մէջ եղած կազերու բնութիւնը եւս նոր հանգամանքներ են, որք կարող են ներգործել մոլորակի կլիմային վերայ. բայց որովհետեւ ասոնց մասին ցարդ լուսաստակերական վերլուծութիւնը ոչ մի ծանօթութիւն տուած չէ. ուստի անցնիմք աստղագիտական այն երեւոյթներուն, որոց ազդեցութիւնը անհերքելի է :

Այս երեւոյթներուն առաջինը կարելի է համարել Փայլածուի աւուր տեւողութիւնը, որ 24 ժամ եւ հինգ վայրկեան է. վասն զի սոյնչափ ժամանակէն կը դառնայ մոլորակը իւր վերայ արեւմուտքէն դէպ յարեւելս. թէ ինչպէս գտնուած է այս շարժումը եւ ինչպէս չափած են սորա տեւողութիւնը: Սգրոթէր մեծ ուշագրութեամբ քննելով Փայլածուի մահկաձեւ լուսնեբեւոյթները՝ հաստատած է աղեղնաձեւ հատուածներու գոյութիւնը, որոնք այս լուսնեբեւոյթներուն վերայ լուսոյ եւ մթութեան բաժանման գիծը ատամնաձեւ կը ցուցնեն: Շատ անգամ եւս տեսնուած է մահիկին հիւսիսային եղջիւրին վերայ զատուած հատուած մի (truncature) : Այս երեւոյթները միշտ տեսանելի չեն, կ'աներեւութանան եւ վերտախն կ'երեւին, յորմէ հետեւցուցին մոլորակին հորվումը. աներեւութանալու եւ վերեւերեւելու շրջաններով՝ որոշեցին հորվման տեւողութիւնը :

Գալով առանցքի ուղղութեան, որոյ վերայ Փայլածուն իւր հորվումը կ'ընէ, շատ յայտնի չէ : Մոլորակի արեգակնային մերձաւորութիւնը եւ իւր վառվառն լոյսը խիստ կը դժուարացը

նեն իւր մակերեւութին վերայ եղած պատահարոց բնութիւնը, այսու աւանայնիւ Սգրոթէր յաջողած է տեսնել մոլորակի սիււտուակը ախոսող մթին երիզներ, որոնք հաւանականաբար սիւտի բլրան ամպերու գօտիներ յառաջ եկած երկրային տարեւոր հողմոց նման կանոնաւոր հոսանքներէ. երովհետեւ այս ամպային գօտիները գրեթէ մոլորակի հասարակածին զուգահեռական են, կը հետեւցնեն ասկից, որ առանցքի հակուժը ոլորտի մակարթակին վերայ 20 աստիճանէն նուազը կ'ընար ըլլալ :

Որովհետեւ Փայլածուի աստղային աւուր տեւողութիւնը 24 ժամ եւ 5 վայրկեան է, (9 վայրկեան տեւիլ երկրի աստղային օրէն), հետեւաբար իւր տարւոյն մէջ 87<sup>2</sup>/<sub>3</sub> անգամ կը հորվի, կամ 87<sup>2</sup>/<sub>3</sub> աստղային օր կայ. իսկ արեգակնային օրերը մէկ պակաս ըլլալով աստղային օրերէն, կը նշանակէ, որ Փայլածուի տարին 86<sup>2</sup>/<sub>3</sub> արեգակնային օր կը պարունակէ. յորմէ պարզ հաշուով մի կը գտնուի արեգակնային աւուր տեւողութիւնը, որ է 24 ժամ եւ 21 վայրկեան. Մոլորակի հասարակածին վերայ ամբողջ տարւոյն մէջ, միւս բոլոր լայնութեց վերայ գիշերահաւասարից ատեն գիշեր եւ ցերեկ տասնական վայրկեան աւելի երկայն են մեր գիշերներէն եւ ցերեկներէն նման պարագայից մէջ. բայց տարւոյն միւս ատենները տունջեան եւ գիշերոյ տեւողութիւնը, նոյնպէս եղանակաց եւ կլիմայից փոփոխութիւնները հոն աւելի զգալի են քան երկրին վերայ, եւ այս յառաջ կը դայ ոլորտին վերայ հասարակածի մեծ հակումէն : Ամարան արեւակայից ժամանակ արեգակը կէս աւուր ատեն կ'անցնի այն դաւաւներուն վերայէն, որք հիւսիսային բեւեռէն հաշուելով՝ 20 աստիճանին տակ են եւ բեւեռական երկայն

գիշերները կը տիրեն հարաւային կիսա-  
գունտին վերայ մինչև լայնութե՛ն 20 աւ-  
տիճանը. ասոր հակառակը կ'ըլլայ միւս  
արեւակայից ժամանակ: Ա յսպէս Փայ-  
լածուի վերայ երկու բեւեռներէն  
խիստ հեռւոր գօտիները՝ երբեմն ի-  
րենց ամառան ատեն տունջեան լոյսը  
անվտոխ կ'ընդունին, երբեմն ալ՝ ձը-  
մերան ատեն խորին մթութեան մէջ  
կ'ընկղմին: Ա յս տեղ սառուցեալ եւ  
այրեցեալ գօտիները խառնուած են.  
Երբէք բարեխառն կլիմա չը կայ:

Մերօթերի գիտած մահկաճեւ  
հատուածները կը ցուցնեն, որ Փայ-  
լածուի մակերեւոյթը հարթ հաւա-  
սար չէ, այլ երկրի մակերեւոյթին նը-  
ման խորտուբուրդ է: Լուսոյ ու մը-  
թութեան բաժանման ատամնաճեւ  
գիծն եւս սպասոյց մի է Փայլածուի  
մակերեւութին վերայ բարձր լեռնե-  
րու և խոր հովիտներու գոյութեանը:  
Ա յս լեռանց միոյն բարձրութիւնը չա-  
փած են անգամ, և եթէ չափազան-  
ցութեամբ առնուած չէ, այս բարձ-  
րութիւնը մոլորակի տրամագծին գը-  
րեթէ 2537 մասն է, որ ըսել է, տա-  
սըն և ինը քիլոմէթր, երկրի ամենա-  
բարձր լեռանց կրկին բարձրութեամբ:  
Լեռներէն զատ եղած դիտողութիւնք  
Փայլածուի մակերեւութին վերայ հը-  
րաբուխներուն գոյութիւնը եւս կը  
հաստատեն: Մերօթէր՝ 1799 ամի Մա-  
յիս 7 ի անցից ժամանակ լուսաւոր  
կէտ մի տեսաւ մոլորակի սեաւ սկա-  
ւառակին վերայ. նոյնը տեսաւ Հըկինս  
1868 ամի Նոյեմբեր 5 ի անցից ասեւն:  
Ա յս կրկին դիտողութիւններէն հեռե-  
ցուցին, որ երեւցած լուսաւոր կէտը  
հրաբուխ մ' է:

Բառ մի ևս Փայլածուի զանգուա-  
ծի և խտութեան մասին: Հաղիւ դար  
մի կայ, որ այս մասին աստղագէտք  
սկսան կարծիքներ յայտնել, որովհե-

տեւ այս մոլորակը արբանեակ չունի,  
ուստի իւր զանգուածը՝ նորա մօտէն  
անցնող դիսաւորաց, կամ նոյն իսկ Ա-  
րուսեկի, որ ամենամերձաւորն է Փայ-  
լածուին, շարժմանց վերայ ըրած այ-  
լաղութիւններէն հետեւցուցին: Ըստ  
ը Վերրիէի, Փայլածուի զանգուածն  
արեգական զանգուածին 5.300.000 րն  
է, կամ՝ գրեթէ երկրի զանգուա-  
ծէն 16 անգամ նուազ: Երկրի մի-  
ջին խտութիւնը եթէ մէկ սեպեմբ,  
Փայլածուինը կ'ըլլայ 1, 14: Սոյն մոլը-  
րակի երկրի հետ ունեցած նմանու-  
թիւններէն կարելի է հետեւցնել, որ  
նորա կեդրոնական մասանց խտութիւ-  
նը աւելի բարձր է, քան վերին կար-  
գերու խտութիւնը:

Ահաւասիկ ասոնք են այն բնագի-  
տական ծանօթութիւններն, զոր աստ-  
ղագիտութիւնը կարողացած է հաւա-  
քել Փայլածուի մասին: Ա յս ամենը  
համեմատելով երկրին վերայ եղած  
համապատասխան ծանօթութեանց,  
կրնամք բաւական ճիշդ գաղափար մի  
կազմել համանմանութեանց կամ հա-  
կանմանութեանց այս երկու աշխար-  
հաց, որք երկնից գաւառներուն մէջ  
կրտրու շատ մերձաւորութեամբ կը  
թաւալին:

Ա.Ռ. Վ.Ա.ՐԴՆ

Ողջն քեզ ողջն  
Վսրգ իմ փափկասուն,  
Մ'լ ծին ծիրանի  
Կուսին գարնայնի:

Քանիցս աւաղ մինչ հոյլ 'ի հոյլ  
Սնկեալ տերեւք հողմոյն 'ի սոյլ,  
Երկրս 'ի ծին ասրոքատակ  
Խորտուղեալ սպառէր համակ: